

4588

9(47.928)

A-15

ՃԱՌ ԴԱՄԲԱՆԱԿԱՆ
ԱՆԱՐԱՏ ՅԼՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՊԵՏԱՑ

ԳԱԻԱՌՆԵՐՈՒ ՄԷԶ

ՆԱՀԱՏԱԿՈՒԱԾ ՔՆՅՐԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ԿԱՏԱՐՈՒԱԾ

ՀՈԳԵՀԱՆԴՍԻ ՄԳԱՀԱՆԴԵՍԻՆ ԱՈԹԻՒ

ԽՕՍ Խ Ս Ա Բ

ԱՐՀԻ. ՅՈՎՀԱՆՆԵՍ ԵՊՈ. ՆԱԶԼԵԱՆ
(Վիճակաւոր Տեսափիզոնի)

“ Ո՞վ ոք լուաւ այնպիսի արհաւիրա-
պոր արար յոյժ կոյսդ իսրայէլի,,
(Եր. Ժը. 13)



Տպագր. “ԱՐՀԱԳՈՅՆԻ”,
Երևան, Պայտամ Փողոց թիւ 7
Ա. ԳՈԼԻԿ

9(47-925)
Ն-15

9(47925)

4-15

ՃԱՌ ԴԱՄՐԱՆԱԿԱՆ
ԱՆԱՐԱՏ ՅՂՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՊԵՏԱՑ

ԳԱԽԱՌՆԵՐՈՒ ՄԷԶ-

ՆԱՀԱՏԱԿՈՒԱԾ ՔԱՅՐԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ԿԱՏԱՐՈՒԱԾ

ՀՊԳԵՀԱՆԴՍԻ ՍԴԱՀԱՆԴԵՈՒՆ ԱՈԹԻՒ

Խ Օ Ս Ե Ց Ա Ւ

ԱՐՁԻ. ՅՈՎԼԱՆՆԷՍ ԵՊՈ. ՆԱԶԼԵԱՆ

(Ա. ՔԻՆԱԿՈՒՐ ՏՐԱՎԻԳՈՆԻ)

“Ո՞վ ոք լուսու այնպիսի արհաւեխս
գոր արար յոյժ կոյսդ իսըայէլի,
(Եր. Ժը. 13)



Տպագր. “ԱՐՁԱԿԱՆԻ”, Կ. ՊՈԼԻՆ

52-88628

1915ի տարագրութեան և ջարդի աղէտը նպաստակ ունեցած զայ ազգը ամբողջովին բնաջնջել, խոիր չի դրաւ դաւանութեան, դասակարգի, վիճակի և սեռի. ասոր համար Անարատ Յղութեան Մայրապետներն ալ որ գաւառներու մէջ դաստիարակութեան նորիրուած շատ Քոյքեր ունէին, նոյն աղէտի մէջ իրենց տիսուր բաժինն ալ ունեցան, զոր այսօր կը սգան իրաւամբ:

Բաց ի Հալէպիկ , Մարտչի և Պահարմայի , որ տեղերու Քոյլերը և մասամբ Հայ ժողովուրդն ալ չի տարագրութցան , ունէին 41 Մայրապետ Կարին , Տիգրանակերտ , Խարբերդ , Մալաթիա , Կիւրին , Եւգովիա , Ատանա , Հաճին և Պարտիզակ :

Կարին կը գտնուէին տասը Մայրապես մեծաւ մասամբ
Կարնեցի, որոնք զուգագիպութեամբ զերծ մնալով հանդերձ
կոկիծն ունեցան տեսնելու աշքերհուն տակ սիրելուաց, աղ-
գականներու և ազգայնոց կարաւան կարաւանի սպանդ-
տարութիւն և ի վերջոյ թողլով ամէն բաներնին և տներնին՝
հարկագրուեցան հեռանալ և իբրիւ Գերման պաշտպանեալ-
ներ Վիէննական Մխիթարյան հարց հետ կրցան Պոլիս հաս-
նիլ անվեսու անցնելով ամայացած հայրանակ քաղաքներէ :
Ասոնք էին, Մայր Նեկտար Խղմիրլեան՝ Գալատիացի, Ք. Ա.-
քամիլ Գաղէզեան, Ք. Եղիոսինէ Ճիշճանեան, Ք. Գալարա
Խրիստան, Ք. Թերեզա Յովնանեան, Ք. Մարգարիտա Զօհ-
րապետն, Ք. Նաթալիին Տէր Ներսէսեան, Ք. Եւգիմէ Համ-
բարեան, ամենքն ալ Կարնեցի և Ք. Նունէ Պալապանեան՝
Բրժնիկոյի :

Տիգրանակերտ՝ չորս Քոյր կային, որոնք եպիսկոպոսին մահուան ներկայ գտնուելէ վերջ գոհուած են և ասոնք են. Ք. Էմիլիա Պապեան Կարնեցի ծնեալ 1862 Մարտ 25ի.



20.04

39383-67

- 5 -

- | | |
|---|---|
| (Նահատակուած) | Վանք մտած 1879 Օգստ . 20ի
Նորընծայ 1881 Հոկտեմբեր 24ի
Ուխտեալ 1882 Սեպտեմբեր . 25ի : |
| Ք. Մտկդադինէ Իփէկծեան Պոլսեցի ծնեալ 1886 Ծնվ . 7ի .
(Անյայտացած) | Վանք մտած՝ 1896 Մայիս 27ի .
Նորընծայ 1905 Փետր . 6ին
Ուխտած 1905 Դեկտ . 6ին : |
| Ք. Գլէմանդին Բէօլեան Մարզուանցի ծնեալ 1859 Ապ . 7ի .
(Նահատակուած) | Վանք մտած 1907 Փետ . 7ին .
Նորընծայ՝ 1908 Նոյ . 30ին .
Ուխտեալ՝ 1909 Դեկտ . 9ին : |
| Խարբերդ կը գտնուէին չորս Մայրապետ , որոնք եպիսկոպոսին և Միզրայի երկու վարդապետաց և բաւական թերուով անզայիններու հետ դէպի Տիգրանակերտ , ճամբար եղել ելելով ականատես ըլլալէ վիրջ միւսներու ժահուանն իրենք ար հաւատքնին չուրամսանուուն համար կը նահատակուին և են . | |
| Ք. Վասիլեւհի Թօփալեան Գաղատիացի ծնեալ 1853 Հոկ . 26ի .
(Նահատակուած) | Վանք մտած 186ր Սե . 29ին .
Նորընծայ 1873 Մարտ 25ին .
Ուխտած 1878 Յունվ . 21ին : |
| Ք. Երանուհի Մօրուքեան ծնեալ 1872 Յունվար 24ին .
(Նահատակուած) | Վանք մտած 1904 Նոյ . 29ին .
Նորընծայ 1905 Նոյե . 21ին .
Ուխտած 1907 Մարտ 25ինր |
| Ք. Համասփիւռ Գալբագծեան Մարզուանցի ծնեալ 1907
Փետրուար 7ին .
(Նահատակուած) | Վանք մտած 1885 Յուն . 1ին .
Նորընծայ 1908 Նոյե . 30ին .
Ուխտալ 1909 Դեկտ . 9ին : |
| Ք. Աննա Մեղմունի Մարզուանցի ծնեալ 1891 Մայ . 23ին .
(Անյայտացած) | Վանք մտած 1909 Յունվ . 13ին .
Նորընծայ 1910 Նոյեմբեր 20ին .
Ուխտեալ 1912 Մայիս 13ին : |
| Մալաթիոյ ամբողջ տարագրութեան և ամէն կողմէ հոնի
խուժող տարագրելոց խելծոթեան վկայ մեացին երկու | |

Մայրապետներ՝ Ք. Ապողոնիա Յովհաննէսեան և Ք. Յա-
կինդա Տաշճեան, որոնք եպիսկոպոսին և քահանայից ոմանց
խոժեթուժ մահուան մօտէն ականջալուր կրցան ըլլալ և մը-
նացին պահուած երկար ատեն, մինչեւ որ խստոթիւնը
մեղմանալով կրցան Պոլիս գալ հրամանաւ : Իրենց երրորդ
ընկերն Նախընտիր համարած է ազգականաց բախտին վիճա-
կակից ըլլալով և գացած է անոնց հետ տարագիր և կը մը-
նայ ցարսօր անյայտ և անչուշտ միռած է : Սա է՝ Ք. Շու-
շան Ազարեան Մալաթիացի ծնեալ 1870 նոյեմբեր 30ին.
Նայ, մասն է 1893 Մայ, 29ին.

Վանք մտած է 1893 Մել, 29 ԲՆ.

Կորոնածալ 1895 Փետր . 8ին .

Արևածագ 1895 Դեկտ. 10ին:

Կիւրնոյ երեք Քոյրերն տարածելոց ամէն նեղութիւն-
ները կրելէ և վասնգներէն անցնելէն վերջ կրցած են ողջ
իշխալ ի Բերիս, ուսկից յիտոց Պոլիս եկան; Ասոնք են Ք.
Յուղիթա Թաշճեան՝ Խարբերդցի, Ք. Ակուլիինէ Ծոցիկեան
Արարակիրցի, Ք. Տիրուհի Բակլարեան՝ Կարնեցի:

Օքարքի թիւ 1872 Յունվար 24ին . Ասմաք են . Քամիլլա Եւգենիացին 1904 կազմ 29հ.

(Նահատակուած) Վանք մտած 1904 Ենթ. 25րդ.

Նորընծայ 1905 Եղիշ. 21թ.
Տաճակ 1897 Ա. 25թ.

Ալիքած 1907 Յարտ 25թ

Ք. Մաքրուէի Բարձիկեան՝ Պարսիկացի ծննդաւ 1866
Ակատիմպէր 28հմ. 1891 14դ.

Եպտեմբեր ՀՅԻՒՄ
(Տարբերակում) Վահա մտած 1891 Հոկտեմբերի 14-ին.

(Եահարակում) 1892 Կոյե. 21/ն.

Georgian 1893 24th 9th

Աւագ համալ 1855 թվականի դեկտեմբերի 16-ի 1885 Փետրվարի 2-ին

Գանտիդա Գոյումձեան՝ Պոլսեցի ծնեալ 1885 Վար. Հա-
կոբ 1891 Ա. 1895.

(Կուսական) Վանք մտած 1901 Ապրիլ շօնա
1885 հա 615

Նորլենծայ 1905 Փետր. 6ին

Ուխտեալ 1905 Դեկտ. 9ին։
 Ք. Խոկուհի Ղարիպեան՝ Բժնիկցի ծնեալ 1879Նոյ. 6ին։
 (Նահատակուած) Վանք մտած 1894 Սեպ. 27ին։
 (Մարսիլիա լրացուցած ուս.մը) Նորընծայ 1901 Նոյե. 25ին։
 Ուխտեալ 1902 Դեկտ. 9ին։
 Ք. Ռամելա Խաչտառուրեան՝ Խարբերդցի ծնեալ 1884
Մարտ 2ին։

(Նահատակուած) Վանք մտած 1898 Նոյ. 4ին,
 (Պելճիգա լրաց.ած ուս.մը) Նորընծայ 1905 Փետր. 6ին,
Ընխտեալ 1905 Դեկտ. 9ին։

Առանայի և Հաճնոյ Մայրապետներն հսոմեմատաբար
չուաղ նեղուեցան քանի որ լոկ տարագիր երթոլու ստի-
պում ունեցան, բայց ճամբորդութիւնը կանոնաւոր ըլլալով
կրցան տարագրեալները բաւական հանգիստ երթալ մինչեւ
Հալէպ։ Անոնք հն։

Առանայի Ք. Եպրաքսէ Խնկիկեան՝ Կիւրինցի, Ք. Տո-
ռոթեռ Մերզիկեան՝ Կարնեցի, Ք. Աղնէս Զէրչեան՝ Պիլէջիկ-
ցի, Ք. Բոյին Պալեան՝ Առանացի, Ք. Մարիամ Տառւզեան
Կարուցի։

Համձրիէն՝ Ք. Բրիսնէ Պալճեան՝ Կարնեցի, Ք. Ֆլորէնցիա
Ռուուհածեան՝ Խուրդերդցի, Ք. Բուլըէրիա Գալայճեան՝ Հա-
ճիսցի։

Պարտիզակէ այ տարագրուեցան տեղը գտնուող Մայ-
րապետները. սակամ կարելի եղաւ ետ բերել կանուխէ մը
դիմում բներով ուր որ անկ էր։ Ասոնք էին. Մայր Մանէ
Դավելեան Կարնեցի, Ք. Լորէնցիա Աղեքսանդրեան՝ Կիւր-
նիցի, Ք. Յուստիսնո Տայեան Ք. Մարթա Կէօպէզեան՝
Պարտիզակցի։

Վերջապէս Տաճիկը պատերագմի չի մտած երկու Քոյր
Ճամբուլ ելան Ռուսիական նաւով դէպի Սամսոն՝ անկից Մա-
յաժիս երթալու նպատակու։ Կէս ճամբան ծովուն բացերը
տաթէլ հեռագիր մը հրաման կ'ընէ նուռուն դէպի Օտէսա
երթալ, ուր իջնելէ ետք՝ Պաթում, Թիֆլիս և այլուր առ-
առնելական կը դեգերին մինչեւ դիմադրաբէ քանի մը առ-
միս վերջ։

Այս ցուցակին համեմատ՝ որոշապէս սպաննուած են տա-
սը հոգի. անյայտացած են երեք հոգի։

Կ'արժէր որ առանձին յարգանք մը ընծայուէր անոնց
յիշատակին և այս՝ յարմար տեսնուեցաւ գասընթացքի տա-
րեկան շրջանի փակուելուն առթիւ, որ ատեն Պոլսոյ Քերց
ամէն վարժարաններէն և որբանոցներէն ստուար թիւ մը
աշակերտուհեաց ներկայ գտնուեցան սպահանդեսին՝ ճերմակ
հագուած, թեւերնին սպոյ ժապաւէնով շրջանակուած։
Պատուա տեղ կը բանէին դասու մէջ Արհի. Արհի. Եպիսկո-
պուսներ, դասէն դուրս՝ Գաղղիական բարձր Գօմիսէրի ներ-
կայացաւցիչը։

Պատարագը մատոյց Արհի. Խաղկան Եպիսկոպոս և հոգե-
հանգստեան պաշտօնէն առաջ խօսեցաւ գամբանական ձառ,
որ կը բխէր այն հիացումէն, զոր մօտէն ունեցած էր Ան։
Յղութեան Քերց զոհողութեան և անձնուարաց գործունէու-
թեան վրայ՝ աղջկանց գաստիարակութեան մէջ, որուն ջա-
տագովական մէկ խօսուածը։

Բնէ՛ Աստուած որ պտղաբերէ միաբանութեան վերապ-
րող տունկը, և տապարի ալդ սոսկալի հարուածներէ վերջն
մէլ աւելի ուժովնայ և արմատանայ ըստ Սաղմաներգուին
(հիւ, Սղմ. լա. 5-6) և օդառի տնկից ազգն իր կանգնումի
գործին մէջ։

* ՅՈՎՀԱՆՆԻՍ ԵՊՍ. Ա.ԶԼՅԵԱՆ

Ա.ինակաւոր Տրապիզոնի





Ո՞վ ո՛վ լուաւ այնպիսի արհաւիրա, զոր
արար յոյժ, կոյսդ Խորայէլի (Եր. Ժը. 13)

Յայսօր ողբ ու կոծ վերջացած ըլլալու էր. եթէ գիշե.
բային տարիներու արհաւիրքին մէջ լացինք, ընդ երեկոյս
հանգիցեն լալիք և յաջորդաբար յուսատուր գէպքերու ար-
շալուսին ալ հարկ էր որ ուրախութիւննիս լրացած ըլլար,
մոռցնէր սուզն ու լացը. առաւօտու եղիցի ուրախութիւն
(Սղի. իր. 6): Աւազ տակաւին այս առաւօտը չի լրացաւ
ամբողջովին, կը մնայ իր արշալուսային շամանդաղին մէջ,
և մեր արցունքները կը ցոլին տակաւին: Ասոր մէջ ալ սա-
կայն համար է գանել մեզ նպաստաւոր կէտ մը, և այն է թէ
ողբի, սուզի երկարաձգումը՝ աղէտի մեծութեան ապացոյց
է, որոնց կրնանք գէթ իրաւամբ հարցնել. «ո՞վ ո՛վ լուաւ
այնպիսի արհաւիրս զոր արար յոյժ, կոյսդ Խորայէլի»:

Աղէտի այդ մէծութիւնը, այդ անհամենմատելի, անըմ-
բանելի պիտի ըսեմ սաստկութիւնը, այնքան աւելի երևան
կ'ելլէ, որքան աւելի խորհրդածուին պարագաներն. որով-
հետեւ աւելի շատ է ատոնց գետնաթաղ մասը, զոր տեսնել
կարելի պիտի ըլլայ կարծէք նորանոր հետազօտիչ պեղումով
ու հետպին մօտենալով սպանդի միջավայրերուն: Կան
սակայն պարագաներ, զորս չէ կարելի թաղել և ասոնցմէ
զօրեղագոյնն է տեսնել վարագացող գագանութիւնն տկա-
րագոյն, անպաշտպան դասակարգի վրայ: Ախ հոս յեղա-
փոխը չէ որ իւր ինքնապաշտպան գործունէութեան հակա-
հարուածը գտնէ, հոս զէնքին ուժը չէ որ զէնքի հանդիպի,
ընդգիմութեան բախի. հոս տկարութիւնն է, հոս անմեղու-
թիւնն է, հոս համեստութիւնն է հալածուողն ու բնաշնջը-
ուողն, անոր համոր հոս ծանրացող ուժն պէտք է որակել
բիրտ բոնակալութիւն, դաղանային քմահաճոյք, անամօթ-
լկահացում: Ո՞վ կոյսեր, Աստուածանուէր կոյսեր, ձեր

վրայ է ողբս այս անդամ. հնձան եհար Տէր կուսի դասերն
Յուդայ. վասն այսորիկ ես ահաւասիկ ի լալ մատուցեալ եմ
(ողբ. Ա. 15):

Ի լալ մատուցեալ եմ, այո՛, և գուշք ինծի հետ. վասն
զի ցայսօր կը յուսայինք մնացորդներ գտնել, պահուողնե-
րու ձայն լսել... աւա՛զ շատ իսկ խօսեցաւ անոնց լուու-
թիւնը վկայելու համար թէ աղէտը համայնացինջ եղած է
խելքէ մտքէ վեր ընդարձակութեամբ: Այդ գերեզմանային
լուութիւնը բաւական է ուրիշն բողոքիլու համար ամէն
չքմուղացումի դէմ հաստատելու համար որ լսածնիս և ր-
սածնիս բնաւ չափազանց չեն, ամէն հնիթադրութենէ խոկ
վեր ու շատ են: Այնքան շատ՝ որ կարելի է միշտ զիմէն
սկսիլ նոր միջադէպեր, նոր մանրամասնութիւններ, նոր
կերպարանքներ իսկ գտնելու համար աղէտնուս մէջ նոր
ողբերգներ շարագրելու համար: Թուական տեսակէտով ամ-
բողջ ազգ մը դատապա՛տուած է՝ տանջանքի տեսակէտով՝
դիւանար գասակարգի տեսակէտով՝ ընդհանուր է. մեծ ու
տղայ, ձեր ու երիտասարդ, այր և կին, քահանայ և ժողո-
վուրդ: Այս դասակարգերու մէջէն ձերինը, Պատուական
Քոյրեր, մամնաւոր կարևորութիւն մը ունի, մասնաւորնկա-
տողութեան արժանի կը ներկայտնայ, առանձին եղանակաւ
արգահատելի, կարեկցելի է: Ահա ինչո՞ւ երեմիայ Մարգարէի
բերնով ձեզ է որ կոչ կ'ընեմ ազգատանջ եղեւնին մեծութիւնը
ձերկողմէն ալ մէջտեղ հանելու համար, Ո՞վ ո՛վ լուաւ այն-
պիսի արհաւիրս զոր արար յոյժ, կոյսդ Խորայէլի:

Ամիսներ առաջ՝ երբ առիթն արուեցաւ ինձ սոյն այս
բեմէն ողբալու ազգային աղէտնիս առ հասարակ, ակնարկ
կը մը ըրած էի ձեր դասակարգի դիւցազներուն, Պատուա-
կան Քոյրեր, որ «կուսուրեամբ ընդ մահու պատերազմեալ
յաղեցին... նոր նորոգեալ արեալի եւ իրով...» Բայց
այդ ակնարկը հազիւ թիթեւ ծշուլիւն մէր թուփերու տա-
կէն խոյս տուող առուակի մը, որ ազգակոծ սուզի ահեղա-
գոչ հեղեղին մէջ կը թափուէր ու կը մնար իր լուռ համես-
տութեան մէջ: Այդ կոծումի շառաչը չէ վերջացած, բայց
ցածցեր է, այնպէս որ կարելի է աւելի դիւրաւ լսել տալ

Ճեր գառակարգի տկար՝ բայց սրտառուչ, նրբաճախ՝ բայց
սուր ճիշը, որ ժամանակին գաղաններն իսկ ստրափեցու-
ցած է և այս անգամ մոր գաղաններուն վրայ բնաւ չաղղեց:
Սակայն արդարութեան, Աստուծոյ առջև անլուելի ը-
պիտի մնայ, ամէն տեղ ձայն տուտու Ճեր անցքը. «Առզ ա-
ռին նանապորին Միտինի... կուսակ նորս ի գերորին վարեցան» (Պղբ. թ. 4) և ահա, Միտինի գառեքը, Ճեր աշաւ
կերաներն, ուսումնական շրջանի վակուելուն տաթիւ կը
զգան թէ Մայրապետաց դաստիարգի արուած անխնայ հար-
ուածն՝ մասնաւոր նշանակութիւն մուշնէր ազգակրածան ծը-
րագրին մէջ և անոր համար կուգան առանձին հանդիպի-
թիւնց արիառուր գնելու հոս: Մեզի դէմ լարուած ու մըլ-
ուած հալածանքի մէջ դիտում մը կար, հրէշային. բայց
պէտք է աւելցնել թէ Աստուծոյ նախախնոմ գործն այ կար: Անտարակոյս հալածիչներու զիտումը Ճեր կարեւորութիւնը
կը նշանակէ Աստուծոյ թուլառութեան գալունիքն այ ուժ
կուտայ մշտաբովք արդարութեան, որ կը պահանջէ մեր
անպայման և ամբողջական ազատազրութիւնն, սրուն կարեւոր
մէկ ձգումն պիտի ըլլայ Ճեր աղաւա գործունէութիւնն,
ազգաշն դաստիարակութիւնն ու կրթական գործը:

* *

Յովնանու անպատճար գլխուն ո՛րքան ախորժելի ե-
զաւ Աստուծաբոյս հովանոցակը, որ շուք կուտար զովա-
րար, նորնքան հոգեխարշ եղաւ ու սրտակնդէք անոր չորսա-
ն: Մանկութեան անպատճար գլխուն որ աստիճանի հովանու-
ւոր ըլլանիդ աւելորդ է վեր հանել, փափկութիւնն առաքի-
նութեամբ ամուր, զգեստի ու վերաբերումի լրջութիւնը
համեստութեամբ ակնածելի, կուտան ձեզ այս աղղեցու-
թիւնն, որ աղջիկները դաստիարակնելու գաղանիքն է, աղ-
ղեցութիւն մը քաղցրութեամբ մայրենի, առաքինութեամբ
զօրեղ: Մեր աղջկանց երեսը պատրստակ չենք դնենք,
Ճեր մօտ պատշգամի մէջ առնուած են. Պարեզ վակեալ
քոյր իմ հարսն. ահա պատնէն, ահա բուրաստանը, ուր ո՛չ
վայրի խոզ, ո՛չ անցորդք ճանապարհաց կարող չեն ուսնա-
կոխ ապականել: Ճիշտ այս պատճառաւու է որ ինչպէս քա-

հանայից նոյնպէս Ճեր գառակարգի վրայ անգթօրէն, անխը-
նաւ եղանակաւ հալածանքը ծանրացաւ: Եւ ինչ մանրա-
մասնութիւններով... Ով ով լուաւ այնպիսի արհաւիրս զոր
արար յոյժ, կոյսդ խրայելի:

Դաստիարակութիւնը, ազգեր ծնող ու շինող այդ բա-
րյական մայրութիւնը, որ մեր նարականի բացարութեամբ
կրնար կրկին ծնիլ ազգ մը ողջոյն (հիւ. Հոյիիս. Անձին),
դաստիարակութիւնն է որ սպաննել ուզուեցաւ ձեզով: Լաւ
ըմբռնած էր թշնամին որ անիկայ, երբ հիմնուած ըլլայ
համոզկիր հաւատքի վրայ, մեծ թուժն էր այլասներումի
գէմ, այն մեծ պատնէն էր ազգապահ, ամրոցը աւանդա-
պահ, Դաւթեան աշտարակը եօթնապատիկ պարսպուած հօթ-
նիակ առաքինութիւններու քրիստոնէական գործադրու-
թեամբ: Հարկ էր ուրեմն ամէն գնով կործանել զայն, որ
դիւրաւ ձեռք իյնային ծալլկունք, որ ձեռք իյնային դիւրա-
փեկ ու թանկագին գանձերն ու յոյսերն ազգին: Եւ ահա մայ-
րապետի, հաւատաւորի երեւոյթն իսկ չի թողուեցաւ, ա-
ւազ, ու հարկ եղաւ ուժին առջեւ տկարութիւնը կքէր,
բրտութեան դէմ փափկութիւնը սոսկար՝ տերեւի պէս հող-
մահալած, պդգալի, պզրոս չներու առջեւէն խոյս տար
մաքրութիւնը՝ մինչեւ ջրհորելու խորերը, գետերու յորձա-
նուած պայքաներու գիրկը, անդունդներու անհետ ծոցին մէջ. Ով ով լուաւ այնպիսի արհաւիրս, զոր արար յոյժ, կոյսդ
խրայելի:

Դիշարանական կ'երեւէին մեզ Եկեղ. Պատմութեան մէջ
աւանդուած դէպքերն, տեղ մը կը լիանանք 12 տարեկան
աղջկան մը վրայ որ գերեզմանի մը մէջ կը փակուի երկար
ատին, 1) Կ'ապչինք ուրիշ գեղ մօր մը աղջկանց գէտավէժ
ըլլալուն վրայ, 2) եռացող կաթսաներու մէջ, կրակի կայ-

1 Եկեղ, պատմութեան հեղինակներէ աւանդուած է եւ Հայր Սկարամէլի
է մեզ բերուած է Աղեկաներիացի այս աղջկան գիւղազնական վարժուելք:

2) Եւսիրիսու կը պատմ. Անտիքացի մօր մի համար, որ զիե՞ն ու եւկու
աղջիկները զինուորեներու հետապնդումէն ազատելու համար կամուշի մը
վրայէն, միասին զես նետուելու որուում կուտան:

ծականց մէջ խայտացող աղջկանց վրայ , 3) որ այդպէս համեստութիւննին կ'ապահովէն ամէն գնով : Պատմական այս հին էջերուն պէտք չունինք այսօր , և անոնք անհաւատալին չեն ալ ևս : Մենք աւելին տեսանք , աւելին լսեցինք մուր օրերով , մուր մէջ , Զեր դասակարգէն , պատուական թոյրեր : Եւ հոս որքան ալ հովուական սիրոս կը տարուի ուրիշ ձեռքնին նման խումբի մ'ալ հետեւելու , 1) սակայն պատեհութիւնը միայն ձեր միարանութեան զոհերուն վրայ կը դարձնէ ամբողջ ուշագրութիւնս ու մասածութիւնս՝ թողլով միւ աներն առարկայ սրամածութեանս : Ու այսպէս կը տարուիմ Տիգրիսի աւագուտ ափունքը , ուր կիսաթաղ կը տեսնուին երեք քորեր քարկոծուած եպիսկոպոսին մօտ , Տիգրանակերտի Թոյրերն են անոնք : 2) Դէպ այդ կողմէրը կը տեսնեմ Խարբերդու կարաւան մը , որուն մէջէն եպիսկոպոսէ և վարդապետներէ քիչ հեռուն ուրիշ երեք Թոյրեր ևս , որ մահը կը գերազանին ուրացութեան և անհաւատարմութեան և վարդապոյն արեամբ կրկին կը պատեն վարդի կարմրութեամբ այն հողը վկայական , որ զուցէ նման դէպքերու պատճառաւ վարդապետի կարմրիկ գիւղեր ունի ցարսօր : 3) Եփրատը նոր Հոլիսիմեաններ կը տեսնէ անգամ մալ , որմէ քիչ անդին հալածական կը տարուի Շուշան մը ,

3) Բուսամեա կյոյր նյանիկա Աղենանդրիյ մէջ՝ կառավարչին հրապուրանաց տեղ սպառնալիք նախամեծար կը նեպէ եւ կամովին կպրածիւրի կարսային մէջ կը նետէ ինքիններ :

1) Տրապիզոնի կերպութեաման բան երկու Թոյրերն , չորս նորմանցներ , ուր նորմանցներ ամսութեալ , միայն վեց մայրասէն եւ երկու նորմանցու ողջ կը մասն , ասանցմէ մէկր կուրացած . մեռեամերն են՝ Ք. Աննելա Մարգուանցի , Ք. Վարդուիի Ակնցի , Ք. Ամազի Մարգուանցի , Ք. Ազնի Տրապիզոնցի , Ք. Մարիամ Հանգիւղացի , Ք. Տիրուիի Մարգուանցի , Ք. Էսկուի Մարգուանցի , Ք. Թերեզա Խղոնիացի , Ք. Թագուիի Տրապիզոնցի , Ք. Մրգանի Մարգուանցի , Ք. Աննա Խարերդցի , Ք. Վերանիկա Խարերդցի , Ք. Հոլիսիմէ Մարգուանցի , Ք. Գայեանէ Մարգուանցի , Ք. Մարի-Գայեանէ Հազիգիւղացի , Ք. Երանելի Խարերդցի :

2) Տես նախարան :

3) Խարերդու գիւղերը կը պահեն իրենց հայակոչ անունը եւ բազմաբի են որոնցմէ են ակնարկուած երկու գիւղեր :

ծածկուած կը մնան յակինդա և վարդ՝ կարկափ դէմ փշէ մացառի տակ պահուած ծաղկանց նման , Մալաթիոյ Թոյրերն են ասոնք : 4) Անկից կարելի է նշմարել ուրիշ երկու կարտաններ մին դէպի հարաւային արեւուտք միւսն դէպի արեւելեան հիւսիս . առաջին է կիւրնոյ բնակչութիւնը , որուն մէջ կը տեսնուի Քոր մը , որ հակառակ կուրծքին սպառնտցող սուրին վիրաւորուած ծերունուոյ մը յետին չունչը կը յանձնէ երկնից պահապան հրեշտակի պէս . 5) անդին ուրիշ մը թեւերէն , թիկունքէն վիրաւորուած , վիզն իսկ կարուելու վրայ՝ կ'ոգորի չարաշուաք հսկայի մը դէմ , որ կուզէ յափշշտակել անոր ձեռքէն երկչոտ ահարեւկած աղննակ մը , կը պարտուի անձունի չարագործը , կազատի աղջիկը քրոջ վըտանգովը ու արեամբը : 1) Երկրորդ կարաւանին մէջ , որ եւդոկիայէն կաւգայ , 2) աւազ , կը տեսնուին դեռատի Թոյրեր , որ ջրհորներու մէջ կը պարտկեն զիրենք մահու վըտանգով՝ անպատկառ աչքերու առջեւէն , երիցագոյները յեռանց վրայ ուժառողառ ինկած հողինին կ'աւանդէն , երբ եղնիկի արագութեամբ կը տեսնուի մէկ մը , դիակներու մէջէն , լեռներու սարերու . վրայէն որ կը փսդէ կը վարդէ , կը թուչի կարծես մինչեւ որ կը հասնի մազապուր նախ Բերիա և անկից մեզ՝ սոսոյդ լուրերը բերելու այս ամէն անցուգարձին : Մվ գուք որ տեսաք Ականքի և տանջանոց ահեղ մանրամանութիւններ , որ մահու ճամբէն մահու հետ ճամբորդեցիք , որ դիակներու վրայէն քալեցիք ամէն ուր որ գացիք , ով իսուովանող վկաներ , ըսէ՞ք հոս իմ տեղս . ով ով լուաւ այնպիսի արհաւիրս .. կոյսդ իսրայէլի :

Անշուշտ անլուր , աննախրնթաց է ամբողջ եղածն . բայց կանանց և մանաւանդ՝ ձեր դասակարգի կրածն ծայրա-

4) Մալաթիոյ մայրավեներէն՝ արագուածք Շուշան , պանուածներէն մին Յակինդա եւ միւսը աղջիւքեան անւարմ Թօօ (Վարդ) կը կշաւի :

5) Ք. Ցուլիսա Թաշեան Կերէէրեան Հանի Աղա ծիրանին առած է ծունկի վրայ եւ կը սրապանդէ զայն մինչ բնիւնած վերի նետեւանեալ սասիկ արիւն կը նուէ եւ նոյի կուտայ :

1) Ք. Ակիւլինէ Ծոցիկեան այսպէս՝ կ'ազատ . :

2) Տես նախարան :

յեղօրէն վեր է և զգլխիչ։ Այրերու կարեւորութիւն տըրուեցաւ՝ անսնցմէ շատ մեռցնելով, սոսկալի մահուամբ, խժդժօրէն այո՛, բայց շուտ վերջ տրուեցաւ այդպէս տառապանքի։ Կանանց սակայն կարեւորութիւն տրուեցաւ պահելով զիրենք, երկարելով մահերնին և այդ շատ դիւրաւ բացտորելի է։ Այս, քանիներ լեռներու հրաւեր տուին վրանին փսորուելու, փլւելու. զաւակ ունեցողներ երնէկ տըրին չունեցողներուն, վա՛տ տուին իրենց... վայ.. լիեաց եւ սրբնուաց (Ետր. իդ. 19 Մդկ. ժգ. 17. դի. իա. 23): Զաւակ չունեցողներն ալ ջուր իսկ տուող չունեցան, չունեցան լացող մը վրանին, կոյսեր՝ ալ աւելի գառնահալած մեքենայութեանց նշաւակ եղան և հարկ եղաւ որ զաւակներ փոխ տռնուին ունեցողներէն և գրկերնին առած այդպէս՝ երկար ամիսներու ճամբորդութեան մէջ յոդնավաստակ հեւացին՝ արեւակէզ, բոկ ոտքերնին արիւնոտելով խճաքարելու վրայ, լերանց ցցուն կողքերէն վեր, փշոտ մացառներու մէջէն, անապատի կիզիչ աւազի վրայէն։ Այս պայմաններու մէջ ըսէ՛ք. ո՞վ ո՞վ լուաւ ալնպիսի արհաւիրս... կոյսդ իսրայէիի։

Եւ այս է որ աւելցուց կուսակրօնութեան փառքն ու արդիւնք. վասնզի քանի որ ազգաջինջ թշնամեաց կողմանէ վտանգաւոր տեսնուեցաւ կուսանց գործը և դերը, ըսել է թէ կուսակրօնութիւնը պէտք է ազդի մը համար, ինչոյն ցարենին ան մասը որ հաց ըլլալու սահմանուած է։ Ո՞վ տառուածանուէր կոյսեր, որ ազգի տպագան կը մնուցանէք դաստիարակութեամբ, որ ձեր կեանքը կ'արժէ, շտու աւելի իրաւունք ունիք մայր ըսուելու՝ քան ստընաւու մայրեր, և ասոր համար Մայրապետ կը կոչուիք արժանապէս։ Եթէ մայրեր իրենց արեան լուտգոյն մասը կը ջամրեն զաւտկնուն, դուք ձեր հոգին, միտքն ու սիրտը, կեանքերնիդ ամբողջ կը լեզուկ սաներնուգ հոգւոյն, կեանքին մէջ։ Կուսակրօնութեան այս դրուատիքն է որ կ'ընէ Ս. Հոյիփահիմեանց շարականնիս երբ կ'ըսէ. ծնան կուսանէ ագու... բազում ի գիրէս որբուրեան աղօրից։

Այդ ազգածին, ազգասնունդ, ազգաչէն փառքը կու-

սակրօնութեան վայլեցուցին ձեր նահատակ ընկերներն, Աղնէսներու, Թէկդիներու, Հոյիփահիմեանց և Թայեանեանց հրաշալի շարքը շլթայելով, շարքը՝ զոր սազմասներգուն նախերգած է իրեւ ոսկենուու վերջաւոր գերազանց կուսին, Անարատ Թագուհւոյն կուսանաց. «Ամենայն փառք դասեր բազանի ի ներկոյ, ի վերջաւորն ոսկեինուս զարդարեալ եւ պանունեալ, դարձին բազաւորի կուսանէ զիես նորա», Յառաջ, յառաջ, ձեր բառայիշը ճամբէն... թէ արիւնոտիք՝ վարդ կը բաւնի շուրջերնիդ, թէ խայտառակէք բանաւորներ Շուշան կը սփառէք չորս կողմերնիդ, ... և ձեզմէ խրախուսուած ինչ վարդեր չեն վասպուիր վկայաբար, բառուագուն. ինչ շուշաններ չեն բուրեր կաթնամթօյր ու մաքուր... Յառաջ, յառաջ, մեր երկրին մէջ շատ կան բլուրներ ու ձորեր վարդի, չուշանի անսուամբ, վարդավլուր, վարդաթիւ, շուշաննայէն... Ո՞վ ծազկունք այդ տիսուր վայրերու, որ մեր սիրելեաց վկայական արհամբ երանգուած էք խայլ ի խայլ... վայրիայնէք անուշ զեփիւսի օրորովն մեր վկայից պաշտելի ոսկորներն, մինչեւ ժապտիք կրկն վերադարձին հայրենացէն կոյս խումբերուն։


Մաղկանց մէջ նկատելով սիրցման՝ մեռեալ ոսկորներն, ո՞չ երբեք այնպէս ոլ սփակերացան կը գանեմ մարդուս կեանք. նման վայրի ծաղիկի, ո՞րքան այս առթիւ։ Մեր շըզուն շուշաններն ու վարդերն, վարաննզի բնագաւառէ, վալրի ծազկանց կերպարանք առին և հազիւ փթթած, դեռատի ու անթարշամ հաջուեցան, խամրեցան, չօրցան... «Մարդոց ուսպիս խատոյ են աւելեք իւր, ուսպիս ծաղիկ վայրի այնպիս ծաղիկ. ունի ի նևա նոզմ եւ ոչ է եւ ոչ եւս երեւի տեղի նորա» (Սպի. Զք. 15): Այդպէս ըլլալով հանդերձ ոչ երբեք սինաւտներու մահն արաքսն բարձր կարեւորութիւն և նշանակութիւն ունեցեր էր։ Եթէ այդ իրաւ է ամէն հայու համար, ձեզ համար եւս աւելի իրաւ է, որովհետեւ դուք սոսկալան անհամէ վեր բան մէք. ուրիշներ իրենց զաւակաց, սիրելեաց, իրենց անձնն վրայ մեռան, դուք ազգին, ձնր պատույն, ձեր ուխտին, ձեր հաւատքին վրայ մեռաք։

Եւ արդէն հաւատքի, կրօնքի մօտէն ծառայութեան նութիրուած է կուսակրօնութիւնն, որ հաւատարմութիւն, հաւատք ըսել է Աստուծոյ: Ասոր համար հաւատքի ախոյ- կան եղած են միշտ կոյս հոգիներ, ու հաւատքի տարածման յարմար գործիքներ՝ Աստո ծոյ ձեռքք: Այս պատճառաւ բա- րուք ապականած մարդիկ չեն ուշանար՝ հաւատքնին ա կ'ուրանան: Հաւատքը մտքի միամութիւն, կուսութիւն ըսել է, ինչպէս կուսութիւնը սրտի. կամքի հաւատքն է: Թշնամիք ալ բարուց ապականութեամբ կը փորձէին հաւատ- քի ուրացութիւն, և հաւատքի ուրացութեամբ նպատակ ունէին մաքրութեան դաւաճանել: Ու այդ առթիւ ի՞նչ դիւցազնութիւններ չե՞նք տեսներ հոն գործադրուած այս կրկնակի հաւատքն ալ անվթար պահելու համար: Կարծէք թէ Ս. Հորիսիմեանց և Վարդանանց միծ պայքարի օրերն էին վերադարձած, հաւատք ու պատիւ միանդամայն վը- տանգուած էին: Տիկնայք փաթկասունք, պարկեշտ հար- սունք, ազնիւ օրիորդք, չքնազ կուսանք կազման են նը- մանը այն բանակին, որ կուսաւորչի օրովն փութացուց վե- րածնունդի, փրկութեւ ն օրն, որ Վարդանանց օրով՝ նոյն- իսկ պարտութենէ վերջ մլեց յաւետ հաւատարմութեան պայքարը մինչեւ որ ատրուշանները փլան, կրակի պաշտա- մունքը մարեցաւ մոգերը հեռացան և Հայաստան վերս- տացաւ իր հաւատքն և անով ինքնորինութիւնն: Այսպէս փրկութեան օրը Հորիսիմեանք պատրաստեցին՝ Լուսաւորիչ լրացուց, Վարդանանց յաղթանակն Վարդան ու ըն- կերք պատրաստեցին և Տիկնայք և կուսանք լրացուցին: Ո՞վ անցքեր, ո՞վ դարեր ինչպէս իրարու կը հանդիպիք, զիրար կ'ամբողջացնէք տալով մեր պատմութեան ազգային միօրինակութիւնն: Ո՞վ պատմութիւն, որուն համար ըսած է Պողոս Առաքեան. Անիսեսութեան լրման ծամանակաց (Եփես. 5, 10), ինչպէս Աստուածադիր կարգադրութեամբ կուգաս վերյուշելու մեր անցեալը, ազգային կեսնքի պայ- քարը, ծնունդն ու վերածնունդը. օ՞ն շուտ լրացիր, ժամա- նակն եկած է, արեան տուգանքնիս ի սպառ վճարուեցաւ, ամէն դասակարգ մասնակցեցաւ անոր, կը բաւէ:

Արեամբ քաւութիւնն հարկ մը եղած է, կարծէք, պատ- մութեան մէջ. Թողլով գերբնական տեսչութիւնը, և միա- լով պատմութեան ընթացքին արեան զոհն է որ ազգերու վերականգնումն ստացեր է, գնած է: Այսպէս մեր ալ եր- կիրն. ինչպէս երբեմն եղած է զեօյ մը արեան, ըլլալու էր անոր պէս հայրենիք արեան: Եւ արեան այդ զոհողութեան մէջ հարկ էր որ այս անգամ ալ կանանց կուսանաց գասա- կարգը իր բաժանորդագինը վճարէր՝ նոյնպէս դիւցազնական նոյնպէս հռչակաւոր եղանակաւ: Անմեղներու արեան կոյսե- րու արիւնն ալ խառնուելու էր, որովհետեւ ինչպէս Աս- տուած Խարայէլացիներէ պահանջած օրինական զոհերու ըն- տրելագոյնն նկատած էր մաքուր, անարատ գաւնուկներունը, նոյնպէս մեր ազգային զոհողութեանց մէջ պահանջեց կար- ծես որ կուսական արիւնն ալ թափուի, այդ արեան անու- շահուառութենէն հրապուրուած կ'իջնէ բարեհաճն Աստուած այցելելու ազգ մը, զոր կանգնիլ կ'ուզէ: «Աստուած իջեր ի Հայաստան Հայոց արխիւն հոտուել» 1) ա՛յլու ս պատճառ չունինք երկմանելու թէ պիտի ազգ ու բնագաւառ: «Դարձեալ պիտի օինեմ զիեզ եւ պիտի օինուիս, կոյսդ Խա- րայէլի, դարձեալ պիտի առնուս եւ բմբուկդ... Դարձեալ պիտի սնկէք Սամարիոյ լեռան վրայ եւ այգիներդ, պիտի սնկէք սնկեր ու պիտի օրնենուիք, վասն զի հասած է օրն իր- բաւերէի, կոչունքի, ... Օն ուրեմ ելք երբանի ի Սիովն մեր տիրոց. Ասունդոյ բով արխի՛ ելցուք Սիովն առ Տեր Աստուած մեր» (Սղմ. բա 5. 6):

* * *

Այս կոչունքի օրն եկած է, և հարկ է որ մենք ելլենք գիմնաք առ Աստուած. մեր հաւատքի գործն ու գիտումն ալ այս է. վասն զի պէտք է ամէն պատահար Աստուածոյ ծառայեցնել, Աստուածոյ ստորագասել: Քրիստոնէական, կա- թողիկէ դասախարակութիւնն է որ մէջտեղէն վերցնել փոր- ձեցին թշնամիք, դուք զայն պիտի վերսկսիք. կրօնաւո- րութիւնն է որ հալածուեցաւ, դուք զայն պիտի փայլեցը- նէք. հաւատքի հաւատարմութիւնն է որ տապալել ուզուե- ցաւ, դուք ա՛լ աւելի հաստամպմինդ պիտի հիմնէք զայն:



Միթք մոռացի՞... կոյս լանջագեղ կամար իւր (Եր. թ. 32). այդ կամարը վարդարանն է, երեք ուժատերու նշանաբան։ զոր կը կրէք իբրեւ գօտի և որով ըստ Աւետարանին պնդած մէջքերնիդ միշտ կաղմ ու պատրաստ էք քալկու ծիրոջ ճամբէն։ Յառաջ, յառաջ, ձեր Քոյրերու արեան ճայնը հըրաւեր կը կարդայ վերաշինելու քանդուածը, վերսկսելու խափանուածը։ Յառաջ, յառաջ, բողոք կը կարդայ ձեզ դաստիարակութիւնը և դուք զայն ա'լ աւելի միր ու հիմնեալ ծրագրի վրայ ժամանակի պահանջներուն համաձայն պիտի վերակազմէք։ Յառաջ, յառաջ, հաւատքն ալ իր պահանջը ունի, և դուք Աստուծոյ հաւատարիմ աղասիխներ՝ պիտի ցուցնէք թէ ինչպէս ընկերնիդ մահու չափ պահեցին զայն, դուք մահու չափ պատրաստ էք զայն տարածելու, դրուատելու, գործադրելու։ Յառաջ, յառաջ, շատ սուր կը հնչէ ականջիս կոնց ու կոչք ձեր սանու հիներու, որոնց եղած զրկմնքը, նախատինքն ու տանջանքը կը ողաճնջէ ցիր ցան բեկարներու հաւաքումը, պատսպարումն ու խնամքը։ Սնուշ հոգիներ, մերկավար ծագիկներ, դուք պէտք ունիք սքեմի հովանոցակին անսպատի հարաւաշունչ խորչակին ու լկափ տուիմնքներու գժողաչունչ բոյերու գէմ դուք պէտք ունիք ժայրագործ հսկողութեան ու առաջնորդութեան մոլորիներու հրապուրանքի և գաւերուն գէմ, պէտք ունիք սփափանքի, պէտք ունիք քաջայերութեան, ազէտի վհատութենէն վերջ, պէտք ունիք բարոյացման ձեր ունէք վեր լկանքներու ճնշումէն վերջ, Զպիտի ուշանայ և պիտի տեսնէք ձեր հրեշտակները ձեր մօտ, որովհետեւ աննք ուխտած են և այսօր՝ նահատակ ընկերներուն արեամբ ստորագրած են իրենց կոչումի և ուխտերնուն։

Եւ հիմայ ձեղ կոչ կ'ընեմ, նահատակ Քոյրեր. նոր Հրափիտմեանք, որոնց շրիիներն իսկ անծանօթ մնացած րլլալով, հոս այլաբանած ենք պարզ մահարէմով մը, որ սական մահու, սպոյ թեմ չէ, ալ կոթող մը ձեր անմեղութեան քօղարկուած սպիտակ պատառաւ։ շուշաններու շրջանակի, մէջ գետեղուած։ Այդ՝ ձեր կետնը դրու ագին շուրջ՝ տեսէք երկնքէն խուաներում եկած մատաղափի հոգիներ, որոնք գտառներու մէջ ջարդ ու բուրդ եղած արինակից ալղակից աղջկանց տեղ՝ համախմբուած են պատուերու համար Ձեր լիշտառակը։ Օ՞ն անդր, բողոք մ'է որ կը թաշի առ ձեզ ամենուն սրտէն, այդ բողոքը գրուած է ձեր արեամբ,

Ներկայացուցէ՛ք ուրիմն արդարութեան միակ Հեղինակին, Ասաւուծոյ առջեւ ու փութացուցէ՛ք վերջնական օրը, յորում կարենանք գալ արձակ համարձակ ու ժողվելու ձեր սովորիքը, և անոնց շուրջ համախմբելու մնացորդ հոգիներն, վտարանդի և վերջ տալու ազգի մը հոգեվարքին։ Մարդկային արդարութիւն չէ որ ալդ պիտի ընէ, անիկայ կրնայ այնքան զանդաղիլ որ ձեր արեան հետքն իսկ չի գտնուի, և չի լսուի անոր անեղ զողոքն։ որ բողոքն ուակայն լսուած է երկնքէն և կը մնայ հոն մշտարարբառ։

Այդ արինն է որ այսօր իրեւ գինի «անուշ արար կուսից» (Զաֆ. թ. 17), կուգանք խառնելու անման արեան անարատ Պառին և այդպէս արդարութիւն կը պահանջնենք, վճռական, վերջնական արդարութիւն։ Վասնզի կը հաւատանք վստահաբար որ երկինք միայն ատեան է այդ արդարութիւնն և անգամ մը որ նա վճռէ, մարդկեկ չեն կրնար խափանել։ Ընդհակառակն եթէ երկինք չուզէ՝ մարդոց խոստամիներն ալ կը ստեն, ճիգերնին ալ կը վրիպին։

Պօզոս Առաքելոյն այս օրուան ընթերցումն լաւ կը զուգադիպի ալս խորհրդածութեան, «Երե իցե թիւ որդւոյն Խւրայեի իբրեւ զաւազ ծովու, սակաւ ինչ մնացորդ մնացին», նիւթական բազմութիւնը կ'անչքանայ թէ Աստուծ չուզէ պահնել, աւազի պէս ան համար ալ ըլլայ ժողովուրդ մը, ազգ մը, աւազի պէս ալ կը զրուի թէ Աստուծ զայն չի ժողմէ, չի զանգէ, չի կանգնէ, «Երե ոչ Տեառն օրութեանց ըրուել եր մեզ զաւալի, իբրեւ զլդոու լինեամ եւ Գունուոյ նմանեամ։ Իսկ եթէ Աստուծ ուզեր է, որոշեր է վերակազմել ապրեցնել ազգ մը՝ երկար բարսկ բանակցութեանց ու վեհաժաղութերս պէտք չունի, բառ մը կը բառէ, բառ մը զօր Պօզոս Առաքեալ կ'անուանէ բան հակիրն, արդարութեան պէս հասու, մնաւկան բան։ զի բան մի հսկիրն եւ համաստօս արգարութեամբ, զբանն հակիրն արանց Տեր ի վերայ եւլըի, և այդ բանն, ատ բառը, այդ նշանախիցը՝ հարկ է որ գործադրեն մարդիկ անվրէպ, առանց ալղայելու։ (Հոդիմ. թ. 27-29):

Այս հաւատքով, ձեր արեան բազոքավ այդ բանն հակիրն լսելու յուսով կուգանք հոգեհնագիստ մազթելու ձեր հոգւոց, յոյս մշտնջենաւոր ձեր ամմահացած կ'եանքին. Ամէն։

4588

ՏՊԱՐԱՆ

“Ա. Բ Զ Ա. Գ Ա Ն Գ .”

ԲԵՐԱ, ՊԱՅՐԱՄ ՓՈՂՈՑ թիւ 7

Տպարան կը տպագրուին ամէն թզուի և Խ խիս ճառա-
կաւոր կերպով զբեք, հանդէս, օպրաբարեր, ամսաբեր, հար-
սմանական և ճառախառութեան երաւորացեր, ապահովագրա-
կան և վաճառականական ամէն տեսակ զուծեր խիս դիրա-
մաշչելի գիներով:

Մի անգամ այցելութիւն բաւական է, համոզուելու համար:

ՀՀ 0000

12013



ՀՀ Ազգային գրադարան



NL0000754

